

մը կը բղխէին և իրաւամբ իրրև ընդհա-
նուր պատգամ կը յարգուէին բանասէր-
ներէ: Իւր գործերը չունին բնաւ ծաւալի
մեծութիւն . ընդհակառակն աշտարակի
բարձրութիւն մ'ունէին լուսատու փարոսի
նման: Յետին հրատարակած երկու փո-
քրիկ գործերը (Die Sprachstämme des
Erdkreises, աշխարհիս լեզուացեղերը՝
միայն 143 էջ, և Die Haupttypen
des Sprachbaues, լեզուաց կազմութեան
գլխաւոր տիպարները՝ 156 էջ) յախտե-
նական կոթող մը պիտի ֆնան իւր իմաս-
տասւերի և լեզուագէտի պատկանելի ա-
նուան:

Ի՞նչած 1867 յունիս 26ին, քսանամեայ
հասակին մէջ իրրև ենթասպայ կը մտնէ
բանակի մէջ, և 1891ին կը մտնէ համա-
լսարան՝ բոլորովին ուսմանց նուիրելով ինք
զինքը: Այս թուականէս մինչև իւր մահը,
18 տարեաց շրջանակի մէջ ոչ միայն լիւ-
լի հմտացած էր հնդկերոպական և սեմա-
կան լեզուաց ամէն խումբերու, այլ նաև
հաւասար գիտութեամբ ու վարժութեամբ
կը գործածէր Սինկլերէնն ու կրէօլան-
տերէնը, չիներէնն ու տանկերէնը, հայե-
րէնն ու գնչուներու բարբառները (նոյն
իսկ գնչուներու հետ ապրելով): Իւր կե-
նաց յետին ամիսները նուիրուած էին բո-
լորովին իւր ուսումնասիրութեան Ովկիա-
նիոյ ցրուած ցեղերու լեզուաց, և անոնց-
մով կը յուսար լեզուագիտական շատ կա-
րևոր հարցերու գոհացուցիչ լուծումներ
գտնել: Յոյսեր որ այժմ իւր հետ գերեզ-
մանի լուսութեան մէջ կը թաղուին:

Հայ բանասիրութեան համար իւր տուած
օժանդակութիւնն ալ թէպէտ քիչ է, սա-
կայն շատ յարգի: Ի՞նչոթ են անշուշտ
մեր ընթերցողաց իրեն հայ. քերականու-
թիւնը, համաոտս հայ մատենագրութեան
պատմութիւնը, հայ գնչուներու լեզուի ու-
սումնասիրութիւնը, հմուտ բազմաթիւ և
բանասիրական գրախօսականները, ստու-
գաբանական և լեզուագիտական յօդուած-
ները: Ինչ որ անձատթ կը մնայ մեր ըն-
թերցողաց, իրեն անչափ համեստութիւնն
էր և ազնուութիւնը ամենուն հանդէպ: Ա-


մէն շարաթ երեկոյ բարեկամներու խումբ
մը կը շրջապատէր իւր հիւրընկալ սեղա-
նը. հոն գերմանացի ծերակուտականի, հա-
մալսարանական ուսուցչապետի քով կը
տեսնէինք յաճախ արեւելեան խոր դրոշմ
ներ, հայ, պարսիկ և մինչև իսկ քուրդ
մուլլայ մը, որոնց կը պարզէր ամենայն
համեստութեամբ իւր գիտական տեսու-
թիւնը, ուսումնասիրութեանց նախագա-
ղափարները, որոնք դժբաղդաբար այլ ևս
պիտի չկարենան մարմնանալ: Ասոնց կար-
գին մէջ էր նաև կիլիկեան հայ պատմու-
թեան և Պատմագրաց ուսումնասիրուած
հրատարակութիւն մը. ինչպէս նաև հին
կտակարանի ամէն ձեռագրաց և տպագրաց
համեմատութեամբ հայ հրատարակութիւ-
նը, զոր յանձն առած էր կէօթիկէնկէնի
Գիտնոց կանառին թեւադրութեամբ: Ու-
րախութեամբ կը լսենք՝ որ ուրիշ մի քանի
գործերը հետզհետէ պիտի շարունակուին
իրեն արժանաւոր, և ոչ միայն լոկ արեւ-
նակից՝ այլ նաև գիտութեամբն ու հմուտ-
թեամբն հարազատ՝ ազնիւ քրոջը ձեռքով,
որուն մեր խորին ցաւակցութեանց հա-
ւաստեց կը մաղթենք՝ ի պատիւ անունն
հարազատին՝ լիւրջ յաշոտութիւն:

Հ. Յ. ԱՊԳԵՐ



Գ Ր Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

“ Բ Ա Յ Բ Ա Յ Ո Ւ Մ , ,



Սուրէն Պարթևեանի նորատիպ գրքոյկի
մը վերնագիրն է աս: Աչքերուս անոր ա-
ռաջին հանդիպումէն՝ Փաւստոսի սա տու-
ղերն յիշեցի:

« Եթեկեցան մարմիքը նոցա և կորպուտեցան
և յաղկեցան . քակեցան յաճան ի մի-
մեանց , ցրուեցան ոսկերչ նոցա »:

իրբև թէ բառին իմաստը լուսարանող ցուրբեր ըլլային անոնք, որ կը ձգտին՝ նըշանաբանը մատնելէ յետոյ՝ բովանդակ ամբողջին տիրապետել առանց տաժանանքի, — գրքին պարունակութիւնը գուշակել տալ զլսողին:

Կարգացի վերջէն ամբողջ գրքոյկը, (13 յօդուած, 116 էջ): Թէ որոնք են Գայքայտի տարբերքը, ո՞ր Մուսան տուն տուեր է Հեղինակին, ու ի՞նչ աւիւնով գրուած է ան, լսենք հեղինակին:

Հայկական արիւնզանգ Տրամին արոտսանման ծաւալումէն քաղուած էջերը հատորի մը մէջ... հայ տառապանքէն ներշնչուած այլապէս դժուարին գրուագիւր, որոնք պիտի կրնային մարմինը կազմել դեռ ուրիշ մէկ կամ երկու հարորներու:

Աս առաջին շարքի էջերս ... հայ կեանքի ճգնաժամային ու ճակատագրական մէկ վայրկեանը կ'արձանագցնեն, հայկական իրականութեան մէկ փոթորկալոյզ ու պատմական դիմայեղումը կ'ուրուագեն, մեր ազգային հոգեբանութեան ամենէն տազնապալից փուլը կը խըտացնեն:

96ի վաղորդային է որ անոնցմով կը պատկերանայ այս գրքին մէջ:

Խելայեղ պատրանքներու յաշորող անագորոյն հիասթափութիւնը, սխալի յոյսերու խուճապական փախուստը, պերճափայլ իտէալիներու յեղակարծ փլուզումը, դիցազնական երագներու մահաշուք խաւարումը... Հայութիւնը՝ փրկութեան իր երանաւէտ սպասումին մէջ՝ Ալէտքէն յանկարծակիի եկած, սահմուած, զգետնած ... Հայութիւնը մատնուած «Քաղաքակիրթ աշխարհ»ի հզօրներէն, որոնք պահ մը առաջ մարդկային համերաշխութեան, քրիստոնէական եղբայրութեան, արգարութեան ու խզմտադքի առնումով՝ ազատարար ձեռքեր երկնցնել կը խոստանային իրեն, և որոնցմէ քաշալերուած՝ իր ցնորակոծ զլուխը վերցուցեր էր տաճիկ բռնապետութեան դէմ և անձնատուր եղեր էր ապամամ ու աղիտաբեր խիզախութեան... Հայութիւնը իր դահիճներուն մոլեգին վայրագութեանը լքուած հիմա, արիւնլուայ, հալածական, ջախջախուած, կիսամուռ... Հայութիւնը իր հողէն, իր քարուքանդ օճախէն լեղապատտ փախըտանական, ճամբայ ինկած ղեպի կ'անձառաթ ու այլամբօժ համբուաններն օտարութեան... Հայութիւնը տարագրուած, վայրափատին քաշկըս

տուած, շուտական, աղիխարչ ու խայտառակ... Հայութիւնը «քրիստոնէական զթութեան» աշարգու սեմբուուն ու բեմբուուն վրայ... Հայ ցաւին ազնուում ու շահագործումը հայերու և օտարներու կողմէն... «ազատ երկրի» մէջ ապրող հայութեան ինքնուրացումը, անտարբերութիւնն ու դատալքումը իր ամենէն նուիրական պարտականութիւններուն հանդէպ... Հայ նկարագրին այլստերումը, տարբալուծումն ու անոր մէջ կուտակուած ստրկական ազտեղութեանց ու տիւղծութեանց արտազեղումն ու ցուցադրումը...

Արեղջ այս եղերբգութիւնն է, ահա, զոր արտայայտել, համարել ուզեր եմ մէկ բառի մը մէջ՝ այս հատորին ճակտին վրայ — ԲԱՅՔԱՅՈՒՄ:

Երևութապէս իրարմէ անջատ պատկերներ են այս էջերը, որոնք պիտի գատ գատ կարգացուէին և ուրոյն ամբողջութիւններու կազմաւորը սոյնին: Բայց անոնց մէջ սերտ զայ մը կայ՝ որով իրարու կ'օղակոտին անոնք և զիրար կը լրացնեն: Անոնք մէկ դասնաղէտ իրականութեան մը գանազան երեսները կը ներկայացնեն, գէթ այսպէս իրարու յաշորած և իրարու ազուցուած են անոնք իմ յղացումիս մէջէն:

Այդ է ահա Գայքայտի յատակագիծը, զոր Հեղինակն ինքնին՝ ինքնախնամ գրչով ու զունագեղ նրբերանգներով ջանացել է գծագրել՝ «Ֆատաշարան»ի հովանւոյն ներքեւ, — Թերևս օտարիմաց ընդլայնումներու ծամածուռ արահետներ աստանդական թափառելու նախազգոյշ շըրջանայեցութեամբ:

Ու կարևոր կը զգայ հրատարակել հրապարակել իւր գիտակցութիւնն և իր տեսութիւնը «Քայքայում»ի մասին, և առաջնորդել, ցոյց տալ, միկնաբանել, ինչպէս պատկերահասն մը՝ իր ստեղծագործութիւններն, հնարող մը՝ իւր գիտներն. ու ինչպէս ճարտարապետ մը կամ տանուտէր մը՝ որ իր անձանթի հիւրերուն կ'ընկերէ, շէնքին դարձուածքները կը սովորեցնէ, սենեակներուն բանալիները կ'որոշէ:

Յաւակնութիւնը չունիմ գրական մեծարժէք գործ մը հրապարակել հանելու. սակայն, դրակնակն տարբեր ու աւելի ստոյգ արժէք մը ունին ինձի համար: Ու պիտի չուզէի որ անոնք իբրև դրակնակներն գնահատուէին, իբրև քմածին ու

վիպական արտադրութիւններ կարգացուէին . այլ պիտի բաղձայի յաւէտ՝ որ անոնց մէջ նկատուէր հայկական բարբերու, բարոյականի ու մտայնութեան հարազատ պատկերացումն ու խըղճամիտ ուսումնասիրութիւնը՝ մեր ցեղին գոյութեան ամենէն բնորոշ ու բաղորոշ մէկ շրջանին :

Այլապէս անհնար է ճշմարտութիւնը զրուցել : «Վայքայում»ի մեծագոյն վարկը կը կայանայ ժամանակագրական իսկութիւններուն և հոգեբանական նկատողութեանց մէջ . — թէպէտև ծայրայեղ կէտեր ալ երբեմն աչքի զարնել թուին հոն :

* * *

Պարթևեան՝ զրիչը ձեռք առնելով՝ պէտք չէ ունեցեր զրասեպանի դիմացն ընդերկար իորհելու, գաղափարներ յղանալու, սնուցանելու, մարմնաւորելու, հոգի ներշնչելու անոնց, մէկ խօսքով՝ ստեղծագործելու . — ոչ, բանաստեղծի մը հանույսաբար ճգնաժամերը չէ անցուցած նա : «Վայքայումը» բազմաժամանակեայ երկունքի մը ծնունդն է . հինաւորաց մտածութիւններ են՝ կեանքի հնոցին վրայ հեղկացած, փորձառութեան կաղապարին մէջ ձուլուած : Մտաւոր կարողութիւններուն ինքնամիտի կեդրոնացումին համար՝ վտարիկ ճիգ մը, և ահա յիշողութիւնն իր առջևը կը բերէ տասնեակ մը տարիներու մէջ տեսած, լսած, զգացած բոլոր պատկերները, խօսակցութիւնները, սոցաւորութիւնները՝ իրենց բազմակողմեան երևոյթներով, ներշնչումներով, մանրանկարներով ու նրբորանգներով : — Տեսարանը կը բացուի . աչքին առջևն է

Պիտիսը... հրաշալի ու դժոխային քաղաքը... դիւթութեան ու խորհուրդի զանգուածը, անհուն սօրէն խռովիչ իր մեղկ, յայրատ ու այլամերժ կեանքին անթափանցելի հրապոյրովը, իր երկրնքին ու ափերուն անպարագիծ, անկարեկիր, յաւիտենական կապոյտովը, — միշտ նոյն շուրթեցնող պատկերը գաղտնիքի, փորձութեան, երազանքի ու գիտութեան :

1896ի սև ուրուականը կը սողոսկի անոր մէջէն՝ գաղտագողի յածուցներով ու քամիի քայլերով : Իր մտայն ստուերը՝ ամպրոպներ կը բարդէ . իր ժանտաժուտ շունչը կ'ապականէ միջնորդորար . իր հեքին արւազանքը՝ բոտորափայլ շանթեր կը վիժէ : Պարթևեան՝ վայրկեան մը «զաւարուած, սահմուկած՝ այդ բոլորին հանդէպ», ապա կը յառնէ, գիտութեան վրձինը փորձառութեան գոյներուն մէջ թաթխելով՝ նրկարելու համար իր կեանքին դրուագները . հաստնութեան զուգամէտ կշռին վրայ աստիճանաւորելու համար ծանրաբեռն կամ թեթեանծար զանգուածը՝ խոկումներու, անդրադարձութեանց, դատաւիճիւններու :

Նոյն դիտող, խորհող, զգացող, կրող ու կարեկցող անձնաւորութիւնն է նա՝ ծուփերու լեռնակուտակ ալիքներու վրայ բազմած, երբ կը դատապարտէ «մարդկային վիթխարի վատութիւնը» . և ովկիանոսներու անհունութեան մէջ՝ «պուտ մը ջուր» զլացող «Անգլիացիի» մը, Եւրոպացիի մը, քաղաքակրթութեան զաւակի՝ մը անտարբերութեան, եսականութեան ու անկարեկիր դաժանութեան» ա՛յլ ևս չկարենալով հանդուրժել, ահեղաձայն կը գոչէ . «Փախստականներուն պուտ մը ջուր տա՛ն ալ հակառակ է ձեռ միջազգային օրէնքին» :

Յաջորդ յօդուածագիր արարուածները — (Թրէնին մէջ . Քրիստի իրիկուն մը . Փրկութեան բանակը . Տէրը . Ագուաները . Տէրպապան . Գաղթականք . Մղձաւանջը . Յաղթուածները . Գիւթութեան գուհերը . Չապէլ) — իրենց թատերատեղի ունին Անգլիայի ու Գաղիոյ մայրաքաղաքները :

Թունդ գոյներով նկարուած են տեսարանները՝ իրենց նրբագիծ մանրանկարներով ու բարձրաքանդակ ցցուամասերով :

* * *

Այս հոգեբանական արձակ եղբերգութիւնները — թիչ մը յոռետես՝ բայց իրապաշտ սողեր — իմաստասիրող ու խորաթափանց մտքի մը լիացնող ցուբերով

լուսաւորուած, լաւ դուրս կը ցաթքեցնեն
քաղաքակիրթ ոճը ազդեցութեան անձու-
նի աշխարհայինը, անբարենաւոր ստոր-
նացումներու զգուշացումն պզգանքը՝ զոր
կը զգայ անոնց հանդէպ՝ աւելի գիտակից
ու բանաւոր՝ նոյնազարմ անհատ մը։

Մեր արդի բարձրատիեան գրիչներու
անուանց հսրը կընանք նաև Պարթևեա-
նիւր կցել. և ի նկատի ունենալով (մեր
դասական մատենագրութեան «զուտ հայ-
կաբան», «հելլենարան» ու «ասորարան»
զարդաներու յատկանիշներէն յետոյ՝) գրու-
ած քերական տեսակին բնորոշիչ նոր նշանա-
բաններ՝ տառադարձ (կամ բրբարան), զեր-
մանառարարան, և գոյիարան գրութիւն-
ներ, այս վերջին դասատուութեան մէջ պի-
տի արձանագրուի «Ֆայջայում» ի անունը։

Եթէ առահայ շատ գրագէտներ անգի-
տութեամբ կամ անտարբերութեամբ կը
գործածեն իրենց խառնակեցում, թրքա-
հայ գրիչները գիտակցութեամբ ու նախ-
ընտրելով՝ իրենց միտքը գաղիարանու-
թեամբ բացատրել կը նկրտին։ Առաջին-
ներուն ըրածը անհանդուրժելի է, սակայն
վերջիններն ալ դրուատել կարելի չէ։

«Ֆայջայում» ձողքերանական տեսա-
կէտով՝ իր եզական վարիկ ունի. սակայն
գրականապէս ալ արժանի է գնահատման։

Իրապաշտ յատկանիշը կապտաւորթ
պատմունճանն է այդ գրքին, և պարզ, ծաղ-
կեայ, իմաստայից ածականներն ալ՝ անոր
աստղերն ոսկեկարմիր ու ձգիչ, բազմա-
զունեան ծաղիկներով նկարէն։

Վարպետ բացատրութիւններ՝ իր մտքին
և իմաստներուն թարգմանը կ'ըլլան։ Խը-
նամուած դարձուածքներ, վայելուչ լեզու
մը ունենալու յատուկ ճիգ մը կը նշմա-
րուի։ Նկարագրիչները՝ ճարտարագիծ ու
ճշգրիտ են, Հետեալ հոգեպատկերը ոչ
մէկ քամիին ներշնչում կրած է. մայր
կաղապարէն յետոյ՝ ինքնին նախատիպար
արուճանակն է այն. անդրադարձնող հայե-
լի մը այն կեանքին՝ « զոր հայ երիտա-
սարդ տարագրին սպրեցաւ Արտասանմա-
նի անհրաճելիւ, դաժան ու այլամերժ
ճամբաներուն վրայ ըրուած »։

Արտու մը էլաւ ան, մտատանջ ու անձկուտ
Պաղ ու սպառող տենդի մը մէջ հագուեցաւ հապ-
շտապ, ու վերջին անգամ մըն ալ իր մեծ ու
փոքր գրականները խուզարկեց, մտոցուած ու
փրկարար մտապի մը գերագոյն յոյսովը սար-
սուզին։ Այ ինչ։ Այդ ատուտն, սովորականէն
շուտ անօթեցաւ, յագեցումին կշտոցնող ապա-
հովութենէն զրկուած։ Այժմերն սկսան փչի մը
մթննալ ու նայուածքը պղտորեցաւ։ Անկողնէն
հագու էլած՝ անսահման խոնջեցի մը իր ուսե-
րուն անօթեցաւ, ու ճնշելի զգաց։ Եւ սակայն
ներսիդին էն կատաղի, էն դիւային պայքարը
կը մղուէր։ Արժանապատուութեան զգացումն էր
որ կը զարմանար, կ'ըմբոստանար, կը քստմեկը,
չհամակրելով յամառելով ինքնապահպանումի
խելայեղ բնագրին դէմ որ սով կը պողար։ Ա-
տեն մը՝ այդ երկուքին միջև տարուբեր՝ գալա-
րուեցաւ։ Բայց վերջապէս ստամոքսը յաղթեց
սրտին։ Մեքենաբար ոտքի էլաւ, զվարկը դրաւ
ու դուրս յետուեցաւ, ալ գրեթէ կորսնցուցած
ըրձակ յտուկ գիտակցութիւնը։ Կէս ժամ վեր-
ջը պատկառելի դրան մը առջև կանգ առաւ։
Իր քայլերը կարծես հողէն վերացած էին և ու-
ղեղը գանկէն հեռացած։ Չէր գիտեր թէ ուր կը
գտնուի, ինչու հոտ կեցեր էր։ Գուրը գարկաւ։
Որեւէ դէմքով մէկը եկաւ բանալ, ու իր երեսն
ի վեր կասկածոտ նայուածքով մը նայեցաւ։ Եւ
րիտասարդը անուռ մը տուաւ ու ներս մտաւ։

Այսպէս կամ այնպէս, Հայ տղան անհնարին,
գեհեհային քառորդ ժամ մը կ'անցնէր հոտ....

Պահ մը վերջը փողոցին մէջ ինկազարի պէս
կը վազէր ան։

Չէր գիտեր թէ ինչ ըրած էր, ուրկէ կու գար։
Գլուխը կը խժտար խուլօրէն, ականջները չէին
լսեր քաղաքին աղմուկը։ Երեսնի մը լրումէն
փաղաղի պէս կ'երթար, հաւածական, անապա-
հով քայլերով։ Երբեմն անմիջապէս ճաշարանի
սեղանի մը առջև կը գտնէր ինքզինքը։ Բայց՝
աւելի յաճախ՝ իր մննարտ խուցին ճամբան կը
դառնար։ Եւ այդ ձեռնունայն դարձին վրայ կա-
մաց կամաց կը սթմփէր, դուրս կու գար ամբողջ
այդ ատուտան մղձաւանջէն։ Ալ անօթութիւնը
չէր զգար։ Միակ ու տարամերժ զգացում մը, իր
անձին անպարագրելի զգուշութիւնը, կը լեցնէր իր
էութիւնը, և ինքզինքը, ինք իր հոգին, իր խնդը
լլկուած հոգին, փոխելու տարապայման պէտք
մը կը յորդէր հիմա իր ներսիդին....

Այս հատուածը փաստերու ակադճուռ
և համոզկեր հաւատիք մ'է Սուրբն Պար-

թեանի ընթացիկ գրիչներէ զանազանու-
լուն:

Կը ֆիսայ սակայն տեսնել՝ թէ որոնք
են իր ունեցած թերութիւնները: — Սա-
կաւածիւր ու խիստ երկրորդական են ա-
նոնք, երբ քննադատուին անկուսակից մը ա-
ջով ու առանց չափազանցեալ բծախնդրու-
թեան:

Գրեթէ բոլոր «(՛)» երով սկսած բացա-
զանչութիւնները՝ հայկարանութիւն մ'ըլ-
լալէ կը վրիպին: Կոյնպէս «Քայքայում» ի
յօդուածներուն մէջ քանի մը տարալեզուիկ
բառեր՝ (թէ և ամենագործածական ու ընդ-
հանրացած) ազգային բառարանին հան-
դէպ՝ ներելի մեղք մը կը մարմնացնեն:

Տրամ, պառք, թրէն, արթիսթ, տիւթանթ,
բոաթիք, սիկարէթ, տէստիսնէ, մէթոէս, օմ-
նիպիս, մորֆին. — Սթրէտս, միթիսիկ, ուիս-
փի, ճին, Քրիստոս, — Հովարտայ:

Գեռ ուրիշ օտար նոյնքան կամ աւելի
բառեր ալ գործածուած կան հոն, բայց
ամենք իրենց եկամտաւ ըլլալը կ'ազազա-
կեն. ինամտաւ ձեռք մը խղճահար հոգա-
ծութեամբ ընդգծած է զանոնք. մինչդեռ
մեր այս աչքի առջև ունեցածները նոտրա-
գրեին աւելորդ նեղութիւն մը համարուած
կ'երևի:

Հեղինակի մտքին մէջ անոնց հայերե-
նապէս արմատաքի կառչած ըլլալուն հե-
տևանքն է այդ: Սակայն պէտք է նոյն
խսկ տարրորշիչ նոտրագիր բառեր գործա-
ծելէն ալ հրաժարիլ, մանաւանդ սոյնպիսի
գրուածներու մէջ, որոնք գիտնականաց
դասակարգէն աւելի ընդհանուր հասարա-
կութեան ըմբռնումին առարկայ պիտի ըլ-
լան:

Ինչպէս իւրաքանչիւր գրիչ քմահանոյ
ազատութիւն մ'ունի արտայայտելու իւր
գաղափարներն՝ իւր ուզածին պէս, նոյն-
պէս նաև ամէն չափաւորապէս կրթեալ
ընթերցող իրաւունք ունի իւր կարգացածն
հասկնալու: Պէտք չէ զլանալ անցնիւր իր
առանձնաշնորհութիւնը:

Աններգաշնակ երկու ձայներ են անոնք՝
որ քաղցրալուր պիտի հնչեն երրորդ ձայ-
նի մը միջամտութեամբ: Ու այդ բարե-
բար միջնորդը — ներկայ պարագայիս —
խօսքին րարգմանորիւնը պիտի ըլլայ՝ որ
փակագծի կամ ծածկորտեան ապահովիչ
հովանոյն ներքեւ կանգնած՝ պատրաս-
տականութիւնը պիտի ունենայ հնազան-
դելու ընթերցողի ակնթարթին և կատա-
րելու՝ յաճախ փոքրիկ ու երբեմն մեծ՝
իւր դերը:

ՄԵՆԱՍԻՐ

Բ Ա Չ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Թ Ե Ե Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

Հ. Վարդամ հացուի. — Հայ և օտար երգ- մունք	321
Հ. Ս. Վ. Տիրոյեան. — Համաշխարհական լե- զու	334
Տորթ. Պազիլ. — Լատինական տառերը, և տաճ- կական, պարսկական և արաբական լեզուները	340

Գ Բ Ա Կ Ա Ն Ք

Վիկտորիա Աղամուր. — Նոր երգեր, Քրդ. Հ. Ա. Ղազեկեան	345
Արսէն-Նրկաթ. — Նրդիւլ	348
Արսէն-Նրկաթ. — Վշտառ ընկերոջ	349
Յ. Մարտիան. — Զեփեփի	349

Յ. Մարտիան. — Մենաորին իղձ	349
Գր. Թէլլալիան. — Ողբերգ առ Կելիկիա	350
Գր. Թէլլալիան. — Հայրենիք	350
Ստ. Նազրեցի. — Գծիկ և Քթենին (առակ)	351
Ալ. Վ. Սիրումեան. — Որբին ուխտազնացու- թիւնը	351
Զիթումի. — Բանասրկեալը	352
Հ. Ղ. Բժիկեան. — Մեր որդի գրականութիւնը	353
Յար. Ումեան. — Քրիստ. ընկերավարութիւն	353
Ո'astr. Popol. — Անգլոսաքսոններու ստաւե- լութիւնը	360
Հ. Յ. Ազիլ. — Ուս. Նիկ. Ֆենք	363

Գ Բ Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

Միմասէր. — «Քայքայում»	364
----------------------------------	-----